Խոթանպոլ իշին սէնէվի գրչակէթի 8 մէճիտ.
6 այլըգ 4 »
3 այլըգ 2 »

Թաշրալար իշին բոսֆոր իւճրէթի պիղէ օլարագ.
Սէնէվի գրչ. 10 մէճիտ
6 այլըգ 5 »
3 այլըգ 2 1/2 »

Էլտէն նիւսխէմիզ սաթըրը իքի էլի բարալըգ գայիմէյէ։

Մասիսի Էջերից

ՄԻԻՆԱՏԻ ԷՐՃԻԵԱՍ

1878 ԴԵԿՏԵՄԲԵՐ 9 | ԱԼԱՖՐԱՆԿԱ ԴԵԿՏԵՄԲԵՐ 21

ՀԱՅԿԱԶՈՒՆ ՔԵՍԱՆԻՆԻ ԷՎՎԵԼԻ Գ ՃՈՒՄԱՔ Ի ԹԷՍԻ

Ի՞նչ է ասել՝ Զինվորի գրչակ։ Զինվորի տակ գրչակ։ Զինվորի տակ գրչակ։ Մէքթուպ վէ սայիրէ, Գալաթասա Իշինճէ չէնպիհ բազարընտա վաղը Ն. 41 Իրսի խանընտա Կարապետ Ֆանոսեան խամինէ իրսալ իտիլիճէք տիր։

Իլանաթրն սիէհէր սաթրրը 1 ինճի տէ գիտա 3, Զինճի տէ գիտա 2, Յիւնճիւ վէ սայիր տէ գալար իշին 1 գր. իլան սըրասընա գօնուլմասեան իլան սաթրրը 5 գր.

Մէքթուպ վէ սայիրէ, Գալաթասա Իշինճէ չէնպիհ բազարընտա վաղը Ն. 41 Իրսի խանընտա Կարապետ Ֆանոսեան խամինէ իրսալ իտիլիճէք տիր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԹԷԼԷԿՐԱՖԻՑԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Լոնտրա, 20 դեկտ.

Պանգը Օսմանի, մէմալիքը տէվլէթը Ամէտէ Իզամ վէ Խոհիթեան միւհահիրլէրի իշին պիր իեանէ ատֆիթէրի քիւշատ իթմիշ տիր։

Աթինա, 20 դեկտ.

Մէհլիսի մէպուսան, հարպիեէ վէ պահրիեէ նէզարէթլէրինէն պիւտճէսինի թաստիգ իյէտիքէն սոնրա, 60 միլեոն տրախմիլիք խոթիգրազ լայիհասընը, իշիւնճիւ գրաաթտա 19 գուրաեա դարը 79 դուրա իլէ գապուլ իյէտի։

Մէհլիսի մէզքիւր եարըն իքմալը միւզաքէրաթ իտէճէք տիր։

ԱԺԱՆՍ ՐԷՕՑԹՐ

Լոնտրա, 20 դեկտ.

Պու կիւն Ռուսիա հիւքիւմէթի, Ինկիլթէրրանըն չէտիտ պիր բրոթէսթանամէսինէ ճէվապ վիրտի։ Պունտա Ռուսիա հիւքիւմէթի, Գապուլէ կէօնտէրիմիշ օլան Ռուսիա մէմուրլարընընը, պու հաֆթա չաղրըլմասը իշին էմր վիրիլտիկինի պէեան իթիմիշ տիր։

ՏԱԼԻԼԻՅԷ

Վ. Է

ԽԱՐԻՃԻՑԷ

Խարիճիեէ նէզարէթը ճէլիլէսի միւթէչարըզընա, էնգարէ վալիսի սապգ Հայտար էֆէնտինէն թայեին օլընտըզը իշիտիմիշ տիր։

—Թոբխանէյի ամիրէ միւշիրիեէթի էֆքեալէթինի, իմալաթ նազրը Ֆէրիդ Սայիտ բաշա հազրէթլէրի իյֆա իյէտիքտէ պուլունմուշ տուր։

—Խարիճիեէ նազրը Ալէքսանտր բաշա հազրէթլէրի տիւն Պէյօղլունա կիտէրէք սիւֆէրայի տիւէլը էճնէպիեէ իատէյի վիզիթա իյէտիշ տիր։

—Ատիլեէ նազրը։ Սայիտ բաշա հազրէթլէրի տիւն Ֆէնէր բաթրիքխանէսինէ ազիմէթլէ Ռումբաթարիյի Եօվակիմ էֆէնտի հազրէթլէրի իլէ միւլազաթ իյէտիշտիր։

—Սուլթանիեէ նամ վաբորը հիւմաեուն բիւքիւզը բատիշահիեէ թալսիս պույրուլմուշ տուր։

—Գըզրըստան եազըլըզընա կէօրէ, պու սէնէ ճէզիրէտէ գուրպան պայրամը ֆէվգէլատէ սուրէթտէ չէնլիքլէր իլէ իճրա օլունմուշ տուր։ Շէօյլէ քի Ինկիլթէրրա գօմիսէրի տը Կարնէթ Վոլսլէյ հիւքիւմէթ գօնաղընտա պիր պիւյիք ճէմիեէթ վէրիպ, պունտա մէմուրիեէթը մախսուսէ իլէ հէնուզ Գըզրըստա պուլունան Բիֆաթ բաշա հազրէթլէրի, վէ Իսլամ վէ Խրիսթիեան հէվալի միւթէպերանը, վէ Ինկիլիզ զապիթ վէ մէմուրլարը հազըր պուլունմուշլար տուր։ Գօմիսէր միսաֆիրլէրի գապուլ իտիպ չէքէրլէմէլէր վէ գահվէ վէրիլտիքտէն սոնրա, մէմուրին իւնիֆորմալարընը կէյնմիշ օլտուղլարը հալտէ, աթլարա սիւար օլարագ Ինկիլիզ ասքէրի օրտուկեահընա ազիմէթ իյէտիշլէր տիր։

Ինչու մինասիպէթլէ, պու տէֆա թէչքիլ օլունան Գըզրը ասքիրի զապթիեէսի, եէնի իւնիֆորմալարը իլէ սաֆպէսթէ օլմուշլար տուր։ Ճէկիրդէնին սայիր մահէլլէրինտէ խայլի ինչաթ օլուպ, սոգաղլարընը գալարըրմըշլարը եարըմը, վէ գօմիսէրին խանէսի բիշկեահընտա ըրխթըմ ինչա օլընմըշ տուր։ Լէֆդոշէտ սէօյլիք պիր հիւքիւմէթ գօնաղը ինչա օլունուեօր։ Ֆուրթունալար սէվահիլին պիր թարաֆընը խարապ իյէմիշ տիր։

—Սարպիսթան հուտուտունտա պիր թազըմ դարբէյզըզլար զուհուր իթտիկի չայի օլմուշ իտի։ Պու խուսուսա տայիր իթտիկիմիզ թահզրգաթընը ֆէզլէքէսի օլմագ իւզրէ հուտուտտա վուգուս պուլան պիր միւնագաշա իւզէրինէ, Սըրպիսթան ասաքիրինտէն պիր ֆըրգանընը հուտուտու թէճավուզ իթտիկի խթիխպար զըլընտը։ Պու միւնագաշանընը սէպէպ ու իյէթի լաեըգրյա ավլաշըլամատընը կիսի, օ ֆըրգանընը նէ եարտըզընը տախի թէմամըյլա թահգիգ իտէմէտիկիմիզտէն, օլ պատէ մաիւմաթը սահիհէ վիրէմէյիմ։ Շու գատարը վար քի, պուրատա չայի օլան պիր խաշէրէ կէօրէ, Սըրպ ասքէրի տախիլի հուտուտումուզտա քեային պազը գարիեէլէրի իհրագ իյէմիշլէր տիր։

Էկէր պու սահիհ իսէ, Սըրպիսթան հիւքիւմէթի մէսուլիեէթի չէտիտ ալթընա կիրմիշ օլուեօր։ Բիվաեէթէ կէօրէ, Պասը Ալի Սըրպիսթան հիւքիւմէթինին Տէրիսաատէթ սէֆիրի Մ. Գոիսթիչէ պիր նօթա կէօնտէրմիշ տիր։ Պասը Ալի, պու նօթատա պու խուսուսա տայիր ալընան խապէրլէրի զիքր ու պէեան, վէ պու խապէրլէր իշինտէ Սըրպիսթան հիւքիւմէթինէ ազըր մէսուլիեէթլէրէթթէլպինիմա ճիպ օլաճագ բիվաեաթընը սահիհ օլմամասը իւմիտլէնտէ պուլունտուղունու, վէ ֆագաթ սահիհ չըզար իսէ, Պասը Ալիհէ չէտատէթլէ բրոթէսթո իտիլէճէկինի լիսանը էսֆիլ ատէրմիեան իթմիշ տիր։ Մ. Գրիսթիչ, խուսուսաթը մէրվիեէնին քէյֆիեէթի վուգուցլէնէ տայիր տարտաթ ալատաբընը պիտիրմիշ տիր։ Ֆագաթ տէրհալ Պէլկրատա թէլէկրաֆ չէքէրէք, պու իշ իշին պիր թահգիգ գօմիսիօնու թէշքիքիլինիւ թալէպ իյէմիշ տիր։ Պունտան պաշգա զալիպա պու իշին նէթիճէսինտէ, Պասը Ալիեէ թարպիեէ վիրիլմէք վէ եախոտ ճէպրի մաֆթի իթմէք կիսի պիր չէյ իգթիզա իտէր իսէ, Սըրպիսթան հիւքիւմէթինէն իգթիզայի հալի իճրաեէ չիթաղ իտէճէկի չիֆահէն պիլտիրիլմիշ տիր։

(Վ. ագըթ)

—Լաբսէքի բիշկեահընտա զարգ օլատուղունու տիւնքի նիւսխէսիզտէ եազմըշ օլատուղումուզ Պէզանթէնէնամ վաբորուն խապէրի զարգը Տէրիսաատէթէ վասըլ օլուր օլմաղ, Ֆրէսինէ գումբանեասընընը Տէրիսաատէթ աճէնթէսի Մ. Վիշինօ, վէ սիկուրթա գումբանեասը աճէնթէսի Մ. Գուրտան, վէ Ֆրանսա գօնսօլոսխանէսի մէմուրլարընընտան Մ. Կօրլաթ, Ավսթրիա Լոյտ գումբանեասը վաբորունա բաքիպէն վէ կէլիպօլուեա միթէվէճճիհէն Տէրիսաատէթտէն հարէքէթ իթմիշլէր տիր։

—Զարգ օլան մէզքիւր Պիզանթէնամ Ֆրանսըզ վաբորունուն քէյֆիէթի զարգընա տայիր, Ռինալտո նամ Ինկիլիզ վաբորունուն գաբտանը թարաֆընտան ամէնթէեէ կէօնտէրիլմէսի թէլէկրաֆնամէ տիր։

Կէլիպօլու, 19 դեկտ.

Ռինալտո վաբորու Լաբսէքիտէ տէմիր իւզէրինտէ պուլունտուղու հալտէ, տիւնքի կիւն էօյլէտէն պիր սաաթ սոնրա, չէտիտ պիր բիւզկեար էսմէքտէ իքէն, Պիզանթէն վաբորու տէմիր աթմագ իւզրէ հարէքէթտէ օլարագ պաշ թարաֆընընա թէսաատիֆ իթմիշ տիր։ Պիզի սու քէսմինէն եօգարը խայլի զնէէլիմիշ իսէ տէ, քէնտիսի տէ պէշ սաղըզտատա զարգ օլուպ, եօլճուլարընը էքսէրիսի տախի թէլէֆ օլմուշ տուր։ Մէզքիւր եօլճուլարտան 90 ճան գուրթարտը։ Պու ազշամ հարէքէթ լթմէք իւզրէ, չիմտի վաբորումուզու թամիր իտիեօրուզ։

—Զարգ օլան վաբորուն միւսաատէմ իթտիկի Ինկիլիզ վաբորու տախի, տիւն լիճմիւլ թամիր Տէրիսաատէթէ կէլմիշ տիր։

—Նէմցէ բոսֆորանէսի թարաֆընտան իլան իտիլտիկինէ կէօրէ, Գալաս թարիզիյէ բոսֆորա կէօնտէրիլմէսի թարիֆ իտիլմիշ, վէ Ավսթրիանընը Լոյտ գումբանեասը Գալաս իլէ Տէրիսաատէթ սէյնինտէ վարբոր իշլէթմէմէկէ պաշլամըշ տիր։

—Տիւնքի Լա Թիւրքի զազէթասը, շու արալըգ Գասը քէօյիւնէ իսրըսպարընը չօզատըզընտան պահսլա, պու հաֆթա պաշ էրնընտա խալգը չօղ օլան պիր մահէլէտէ քեային իքի խանէնին սօեուլմուշ օլատուղունու պէեան իտիեօր։

—Իտարէյի Մախսուսէ վարօրլարընընը իշլէտիլմէսի, 800.000 Ինկիլիզ լիրասը սէրմանէսի պուլունան պիր գումբանեա թարաֆընտան իթիզամ օլունմագտա իմիշ։

—Նիւքսէք-Գալաբրըմտա քեային պիր թէրդի տիւքքեանընա խըրսըզլար կիրէրէք, տէրուունինտէ պուլունան էսվապ վէ էշեասը սայիրէյի քեամիլէն սիրդաթ իթմիշլէր տիր։

Մէզքիւր տիւքքեանընը սահիպի իշգարը իֆլաս իտէրէք, մաղազա՝ը թիճարէթ մահքէմէսի թարաֆընտան ազատմէք թէմէննի իտիլմիշ իտի։

—Գասը քէօյ տախիլինտէ Գուրպազը-Տէրէ ճիվարընտա վաղը թաշ օճաղընտա չայըշմագտա պուլունան պիր խըրվաթ, կէչէն ըէնճէնպիհ կիւնիւ, սաաթ օն գարարլարընտա, մահէլլի մէզքիւրտէ թաշ զըրմաղ իշին, թաշ օճաղընա վաղ լթմիշ օլուուղու պարուէթ, նասրսա աթէշ ալարագ, մէզքիւր թաշ օճաղը բաթլամասը իւզէրինէ, զըրըլմըշ օլան թաշ բարչալարը մէրգումուն պաշընա խասէթ իտէրէք, միթէէսսիրէն մէֆաթ իյէմիշ տիր։

—Իշիտիտիկինէ կէօրէ, Բուսիա սէֆարէթխանէսինին ահանամէյի խուսուսի իվէրմէ մուգատէտա միրմիր պուլունուլյիհաեա ճէվապէն, պու քէրրէ Պասը Ալիտէն պիր լայիհա գալէմէ ալընմըշ, վէ պու ազշամ իրսալ օլունմասը զանն օլունուեօր իսէ տէ, եարընքի մէճլիսի միքէլատա տախի պիր տահա թէտգիգ օլունմագ իւզրէ, թէէխիր օլունմուշ օլմասը տամգնուն պուլունմուշ տուր։

—Բիվաեէթէ նազարէն, Պէրլին ահանամէսի ահքեամընընն իմբասը զըմընընտաքի թէտասիրի միւթթախազէ ճիւմլէսինտէն օլարագ, Լորանն մէսէլէյի հուտուտիեէսինէ տայիր միրիէն գարար, գաթը հազրէթի բատիշահիեէ արզ օլունտուղու կիսլի, Ավսթրիա իլէ տէրտէսթի միզքէրէ պուլունան խուսուսաթընը գարարը տախի արզա կիթմիշ տիր։

—Բէնճէնպիհ ագշամը Ավսթրիա սէֆիրի գօնթ Զիչի հազրէթլէրի թարաֆընտան վիրիլէն զիեաֆէթտէ, միւքէյայի ֆիլիամ հազարաթըյա խարիճիեէ նէզարէթի միւթէչհայիզանը մէմուրլինի հաղը պուլունմուշ, վէ էսնայի թասատա գօնթու միւշարիէյհ, տէվամը էօմր ու ափիեէթի հազրէթի բատիշահի տուասընը հավի պիր նութգ իրատ իթմէքէջ, պունա ճէվապէն Սատրազամ հազրէթլէրի տախի, Ավսթրիա իմբէրաթօրունուն սրհհէթ ու ափիեէթի, վէ պէյնէլ տէվլէթէյն էօթէտէն պէրու ճարի օլան իթթիֆագ վէ մուհապէթին տէվամը թէմէննիաթընը միւթէզամին պիր նութգ իրատ պուեուրմուշլար տուր։

—Զորլուտան եազըլան պիր մէքթուպ տէեօր քի, պու մահէլլ իլէ Զաթարճա ասրասընտաքի մէսաֆէտէ ֆէնալըգ հուսուլէ կէթիրմէք իշին իտիլէն իղտամաթ վէ մէսաիեէ նիսպէթէն, մէմլէքէթ, Սէլամի բաչանընը թահթը գօմանտասընտա պուլունան ասաքիրի Շահանէնին մէվճուտիեէթի սաեէսինտէ, քեամիլէն ասայիշի հալ իշլէնտէ պուլունմագտա տուր։ Պաղը գարիեէլէրին խրիսթիեան էհալիսի, ճանիպը Պասը Ալիտէն կէօնտէրիլէն մէմուրլինի միլքիեէնին ալալագը համիտէտէն վէ իտարէճէ էհլիեէթի վէ լիեագաթտան քեամիլէն պիպէհրէ պուլունտուղլարընտան պահսլէ, մէմուրլինի միամիլէհիմ հազլարընտա չէտիտէն բրոթէսթո իթմէքտէ տիր։ Կէօրիւնիւր քի, պու մէմուրլարընը իֆաեը մուամէլաթը էշլէ պիր հալտէ պուլունմագտա տուր քի, քիմսէ պու եիւզտէն եաչաեամաեաճագ, վէ թասլիեաթլէյէ աճլըգտան էօլմէկէ, վէ եախոտ էմմալը միրիեէ խըրսըզլըզընա ճիւրաթ իյէմէկէ մէճպուր օլաճագ տուր։ Պունէն ալէյհ, էկէրչի հիւքիւմէթի Սէնիյյէ, էհարինին սէատէթի քէնտիլէրինէն մէրութ պուլունան պիր թազըմ մէէմուրլինի պու սուրէթլէ ինթիխապ իթմէզ իսէ, քէնտի հազրընտա խաեըրը օլմուշ օլուր, վէ էկէրչի Պասը Ալի պու հալէ պիր տէվայի ճիլ թէտարիք իտէր իսէ, ազլանէ հարէքէթտէ պուլունմուշ օլուր։ (Մէսէնճը)

—Էվվէլիսի կիւն Ռումէլի Հիսարընտա Աեատիք իսմինտէ պիր դանվէճի պիր խանէնէ կիտիպ պիրիսինի թըրաշ իթտիքտէն սոնրա տիւքքեանընա կէլմէքտէ իքէն սոգագտա ֆիճճէթէն վէֆաթ իթմիշ տիր։

—Պուլղարիսթան վէ Ռումէլիյի Շարգի հուտուտունուն թահտիտ գօմիսիօնլարը, կէլէճէք ապրիլ այընտա Իֆիայի վաղիֆէ իթմէեէ գարար վիրմիշ օլտուգլարընտան, Ռումէլիյի Շարգի էճնէպի մէմուրլարը, կէչէն բէնճէնպիհ վէ չարշէնպիհ կիւնլէրի չումիւտաթի կէշիրմէք իւզրէ մէմէքէթլէրինէ ազիմէթ իյէմիշլէր տիր։

—Թրամվայ իտարէսի, լիրանըն թէգաեիւտ իթմէսինտէն նաչի, տիւնտէն իթիպարէն իճրէթի նազլիեէսինի պիր մըգտար տրթըրմըշ տըր։

—Զարշէնպիհ կիւնիւ թարիխի իլէ էտիրնէյտէն եապըլտըզընա կէօրէ, պիր դաշ կիւնտէն պէրու չէտիտ եազմուրլար եազարագ, Թունճա նէհրինին սուլարը գիեաուէյշիմիշ օլտուղունտան, ճօշմասընտան խէվֆ օլունուեօր իմիշ։

—Էրզրում արզասա բասրէրէրէ գէօրէ, օրալարտա պու կիւնլէրտէ հավալար պօղուլմուշ օլտուղունտան, օրատա պուլունան Ինկիլթէրրա տօնանմասը, իլէ տէօրթ ամիր աթարագ, վէ իսթիմ իւզէրինտէ պուլունուպ, պաշ տիրէքլէրինի ինտիրէրէք իհթիեաթ իւզրէ ասվրանմագտա տուր։ Գըզրը սուլարընտա պուլունան ֆիլո տախի զըզը կէչիրմէք իւզրէ Իզմիր ճիվարընտա Ուրլա լիմանընա ազիմէթ էմր ալմըշ տուր։

—Կ՚չէն չարշէնպիհ կիւնիւ եէվմը վիրուտի ►ան Խըտիմիեէթ բոսֆոր վաբորուանճագ տիւնքի կիւն սաաթ 3 սուլարընտա պիյիք պիր թէշիքէ կէչիրմիշ, վէ եօլճուլարընը անպարա ինտիրէրէք չիտատէթլի ֆուրթունաեա տաեանմիշ օլտուղու հալտէ, Տէրիսաատէթէ վասրլ օլմուշ տուր։

—Կ՚չէն չարշէնպիհ կիւնիւ ֆուրթունա էսնասընտա Իսթանպոլտան հարէքէթ իյէմիշ օլան Մարսիլեա բոսֆոր վաբորու եօլտա սագ սաթլանտըզընտան Զանագ Գալէտատա թէվզըֆա մէճպուր օլմուշ տուր։

—Պէյիք ատատա Ճագօմի Իսկէլէսինի կէչէն չարշէնպիհ կիճէսինտէքի ֆուրթունատա տէնիզ այրըզը միսիլու, օրատագի խանէլէրի տախի խայլիճէ գէտէլմէմէկ, վէ Այվազատան կէյնին եաղը էրքիւ օրագ եազլարը սաթտըզտան սոնրա էսնայի ավոկաթտ ֆուրթունաեա թէսատիֆ իյէլէէն տէօրթ գրթա շըրնըգ, Գալիգրաթիեէ սոգուլմաշլար իսէ տէ, շիտատէթը հավատան տէօրտիւ տախի զարգ օլմուշ տուր։

Անատօլու վէ Ռումէլիտէն ալընան խապէրլէրէ կէօրէ, օրալարտա զիեատէսիյլէ եազմուր եազըզընտան նաչի, ինսան վէ հայվանճա պաղը թէլէֆաթ օլմուշ տուր։

—Լա Թիւրքինին ալտըզը մալիմաթը մախսուսէնէ կէօրէ, էնտիրնէտ պուլունան Ռուսիա էրզրում վէ միւհիմմաթ անապրընտա հարիզ զուհուր իտէրէք, միւհիմմաթ ու էրզազընը քեաֆիֆէսի միւհթէրէք օլմուշ տուր։

—Թոբխանէ բիշկեահընտա պուլունան պէյլիք էճնէպի կէմիլերին, ֆուրթունա իլէ սագաթլըզը մինասիպէթէ իլէ պաղըլարը թէբրանէեէ թամիրէ կիտէճէք տիր։

—Բոլիթիկ Գօրէսբօնտէնց ղազէթասբնտա օգուտմուշ տուր։

Բրէնս Յօնտուգօֆ Գօրսագօֆուն Լիվատիաեա սէյեահաթը, պաղթէթէն վէ էվվելճէ թախմին իտիւմէքսիզին մուգու պուլմուշ պիր շէյ օլմաեբպ, իլլա իմբէրաթօր հաղրէթլերի Ռէթրէսպուրկա ավտէթ իթմէք իւզրէ, Լիվատիաեը թէրք իթմէդտէն էվվել, Պուլղարիսթան վալիսինի կէօրմէկի արզու էյլեմիշ օլմալարընա մէպնի, խայլի զէման էվվել գարարլաշտըրըլմըշ իտի։ Բրէնսի միւմաիլէյհ, Վլատիմիր նամ վարօր իլէ իսթանպօլտան հարէքէթլէ, Նոյեմբերին օն տօգուզունճու սալը կիւնիւ ագշամա տուղրու, իգամէթկեահը իմբէրաթօրիեէ վասել օլմուշ տուր։ Ցէրտասը կիւնիւ, իմբէրաթօր թտրաֆընտան բրէնսի միւմաիլէյհէ հիւրմէթէն պիր զիեաֆէթ վիրիլէրէք, պու զիեաֆէթտէ, Ռուսիա իմբէրաթօրու, բրէնսին 18 սէնէ խբտմէթ էյլէմիշ օլտուղու Գաֆգասիա տրակօն ալաեը միրալաեը իւնիֆօրմասընը կէյինմիշ օլտուղու հալտէ, խիթամը թաամա տօղրու, Գաֆգասիատա միւտտէթի մէտիտէ խբտմէթ իթմիշ օլան բրէնս Յօնտուգօֆ Գօրսագօֆ նամընա պատէ նուշ օլունմասընը թէքլիֆ իթմիշ, վէ «Էնֆէնտիլէր, պու իւնիֆօրմաեը, պու ագշամ արամըզտա պուլունմասը մէմնունիեէթինէ մալիք օլտուղումուզ էսկի արգատաշըմըզընը շէրէֆինէ կէյմիշ օլտուղում մալիւմիւնիզ օլսուն» տէմիշ տիր։ Իրթէսի կիւնիւ, բրէնս Յօնտուգօֆ, տահա պիւյիւք պիր շէրէֆէ մազհար օլմուշ տուր։ Շէօյլէ քի, իմբէրաթօրիչա նամիզաճ պուլունտուղու ճիհէթլէ, քէնտի տայիրէսինտէ թաամ իթմէք իսթէյիպ, Պուլղարիսթան վալիսի տախի պու զիտաքտըր սաբահտան տահտը [illegible] նարագ, իմբէրաթօր վէ իմբէրաթօրիչա իլէ պիրլիքտէ թաամ իթմիշ տիր։ Բրէնսի միւմաիլէյհ Լիվատիատա կէչիրտիկի տէօրթ կիւն զարֆընտա, Պուլղարիսթան վէ Ռումէլիյի Շարգինին ահվալի հաղրընտա իմբէրաթօր իլէ ուզուն վէ մուհիմմ միւքեալլէմաթտա պուլունմուշ տուր։ Զոր պէրթաֆսիլ իֆտատէյի մէրամ իտիպ, բրէնս Յօնտուգօֆ Գօրսագօֆուն տէվամ իյլէտիկի բօլիթիգաեը թահսին իթտիկինի տէֆաթլէ պէեան իթմիշ, վէ, «Սիզին թէսատիւֆ եիտիկինիզ միւշքիլաթը բէք կիւզել հիսապ իտիեորում, վէ պիր թագըմ խասիմ վէ բարգիպէրինիզ պուլունտուղունու տարխի պիլիրիմ, ֆագաթ հէր շէյի կիւզէլճէ թէֆթիշտէն սօնրա, իճրաաթընըզը թահսին էյլեր, վէ պու եօլտա տէվամընըզը իսթարտան պաշգա պիր շէյ տիեէմէմ։ Պիլճիւմէ միւշքիւլաթընըզտա պէնիմ եարտըմըմա կիւվենէպիլիրսինիզ» տէմիշ տիր։

Զարըն, Պուլղարիսթան վալիսինին պաղը հարաքեաթ վէ էլֆաղընը պէեէնմէմիշ օլտուղունու զանն իտէնլեր, պիւսպիւթիւն ալտանմըշլար տըր։ Կիւեա Զարըն, բրէնսի միւմաիլէյհի, Պուլղարլարըն ամալինէ օ գատար մէյտան վիրմէմէկէ, վէ իթթիհաալարը հաղդընտաքի նիւմայիշլերինին էօնիւնիւ ալմաեա մէմուր էյլէտիկինէ տուշիր, Թայմն զաղէթասընին սուրէթի թէէմինիեէտէ օլմագ իւզրէ եազտըզը բիվաեէթ տախի սահիհ տէյիլ տիր։ Պունլարըն հէբսինին ասլը եօգ տուր։ Վագաա Ռուսիա իմբէրաթօրու Պէրլին ահանամէսինի իճրաեէ հաղը պուլունտուղունու պէեան էյլէմիշ իսէ տէանընը արգասընաան, «Քէնտիսինի սիլահպէտէսթ իթտիրէն մէմուրիեէթի խրիսթիեանիեէյի նիհաեէթինէ գատար իքմալ իթմէք իսթէտիկինի, վէ Ռուսիա ասքէրինին Էվրօբատա պուլունան մէմալիքի Օսմանիէյի, Պապը Ալինին քէնտի թէահիւտաթընը իքմալ իթտիկի, վէ Խրիսթիանլարընը ահվալինին իսլահը հաղդընտա թէէմինաթը գավիեէ վիրտիկի կիւն թախլիեէ իտէճէկինի» տախի սէօյլէմիշ տիր։

Բրէնսին հուզուրը իմբէրաթօրիեէ թագտիմ էյլէտիկի Պուլղարիսթան գանունու էսասիսի լայիհասը մազհարը քէմալը թահսին օլմուշ օլուպ, լայիհաեը մէզպուրէ ահքեամը կէլէճէք ապրիլ աեընտան իթթիֆարէն մէվգէի էթ[illegible] Բրէնս, Լիվատիատա պուլունան իգամէթկեահը իմբէրաթօրիյի ճումաա կիւնիւ թէրք էյլէմիշ տիր։ Միւմաիլէյհ էվվելճէ սէրայտա ըէսմի վէտաեը իճրա էյլէմիշ իքէն, վաբօրա պինէճէյի սըրատա, իմբէրաթօրուն արապասընընը կէլտիկի կէօրիւվիւշ, վէ իմբէրաթօրու միւշարիլէյհ արապատան ինիպ, վէ բրէնսին եանընա եագլաշարագ, «Ազիզիմ բրէնս, էլինիզի պիր տահա սբգմագ, վէ պանա կիւվենէպիլէճէկինիզի թէքրար էյլէմէք իհթիեաճընը հիսս էյլէտիմ» տէմիշ տիր։

Բրէնսին Լիվատիատա միւտտէթի իգամէթինտէ կէօրտիւկիւ մուամէլէտէն տահա տօսթանէ վէ տահա լէթաֆէթքեարանէ մուամէլէ օլամազ։ Պիր կիւն իմբէրաթօր պիր միւքեալէմէ էսնասընտա, «Ժէնէրալ Թօթլեպէնտէն պիր թէլէկրաֆնամէ ալըպ, պունտա բրէնս Յօնտուգօֆ իչին պաղը մէտհիեէ պուլունմաղլէ, իմբէրաթօր Ալէքսանտր, «Գատրինիզի սայիրլերին տէ պէնիմ գատար թագտիր իթթիֆաղլարընի մաէլմէմունիեէ կէօրիւեօրում» տեեէրէք, թէլէկրաֆնամէյի բրէնսէ իրաեէ էյլէմիշ տիր։

Բրէնսի միւմաիլէյհ Լիվատիատան, Զարըն հիւսնիթէվճճիւհինտէն քեամիլէն էմին օլտուղու հալտէ, մուֆրագաԝ իթմիշ տիր։ Պունտան պէօյլէ, Զարտան պիր դաթ տահա էմին օլարագ, Պուլղարիսթանը շքմալինին թանզիմի, վէ մէնաֆիյի մատտիեէսինին թէվսիի, վէ հաթթա թասավվուր օլունան տէմիր եօլլարըն աճէլէթէն ինշաաթըյլա, քէմալի իգտամ իւզրէ իշթիղալ էյլեեէճէք տիր։

Իչպու տէմիր եօլլար իչին պիրլէշէճէք նօգթալար հաղդընտա, Ավսթրիա վէ Սըրպիա իլէ իթթիֆագ հասըլ իթմէք լազըմէտէն օլուպ, բրէնս շիմտիտէն քէշֆիեաթը էվվելիեէ, վէ թայեինի կիւզէրկեահ իլէ գավինէն իշթիղալ իթմէք իւզրէ, Ռուս միւհէնտիսլերի ճէլպ էյլէմիշ տիր։

Բրէնս, իխթիեար վէ եօղկուն վէ խթիրահաթա միւթաճ իտտուկինի պէեան իտէրէք, էկէր արայի ումումիեէ քէնտիսինէ եէնի Պուլղարիսթան իմարէթի թաճընը թէքլիֆ իտէր իսէ, ըէտտ էյլէմէկէ գաթիէն գարար վիրտիկինի իֆատէ իթմիշ տիր։ Բրէնս ճէնասլէրի, իմբէրաթօրուն իւհտէսինէ թէվտի էյլէտիկի խբտմէթի թանզիմի հիւսնի իքմալ իտինճէ, իչտէն չէքիլմէք նէհէեթինտէ տիր։ Պուլղարիսթան իմարէթի իչին, քէնտիսի Դարատաղ սէնաթօսու բէյիսի Պուլղոնպրովիչի թէնսիպ էյլեր իսէ տէ, մէմմաիլէյհին Պուլղարիսթանընը էքսէրիեէթի արասընա նայիլ օլտաճաղընը իւմիտէ ճիւրաթ իտէմէտ կինի պիտտէֆաթ պէեան իթմիշ տիր։

Բրէնսին Ռուս օլտուսունտա միւսթախտէմ, վէ ագրանլարը իչինտէ իմթիեազ վէ շէօհրէթ գազանմըշ իքի մախտումի օլուպ, Պուլղարիսթան իմարէթի իչին, պունլարտան պիրի ինթիխապ օլունտուղու հալտէ տախի գապուլ իթտիրմէեէճէք իմիշ։

ՊՈՒՆԼԱՐԸՆ ԻՍԹԱՆՊՕԼԱ ՏՕՂՐՈՒ ՀԱՐԷԲԷԹԼԷՐԻ

Բրվիւ տէ Տէօ Մօնտ նամ մէշհուր Ֆրանսըզ ղազէթասը, սօն նիւսխէսինտէ, Շարդ մէսլէսինին սուվէրը միւթէնէվվիէսի հազգընտա միւսիւ Ժիւլիան Բլաքզքօնուն իքի մուհիմմ մէգալէսինի տէրճ իտիեօր քի պու մուգավէլէլերին իքնճիսի, պիւյիւք Բէքրօնուն էյեամը սալթանաթընտան պու կիւնէ գատար Ռուսիանըն օյնատըզը օեունու պէեան իթմիշ օլմազլա, պէնտը մէզքիւրուն էն մուհիմմ ճիւմլէլերի պէր վէճհի աթի նազլ իտիլմիշ տիր։

Ռուսիա Զարլարընըն թէէսիսը հիւքիւմէթ փյէտիքլերի զէմանտէն ալթը ասր մուգատտէմ, Բիւրթք Ռուսլարը, Իսթանպօլա տօղրու ֆիքրի իսթիլա իլէ եիւրիւմիւշլէր իսէ տէ, պու հարէքէթլերինին, էօյլէ բէք պիւյիւք էհէմմիեէթի հայիզ օլմամասընա պինաէն, Ռուսլարըն իսթանպօլու զապթ իթմէեէ նէհէեթ իթթիքլերի զէմանընը թայեինի իչին պիր թարիխ իթթիխազը լազըմ կէլսէ, օ թարիխին մութլագա, ճէննէթմէքեան ֆաթիհ սուլթան Մուհամմէտ խանընը, Իսթանպօլուն ֆէթհինէ, վէ սօն Բայօէօլօկընը եէկէնի Յօֆինին, Մօսգուա Ցարը իւչիւնճիւ Իվան իլէ վուգուի իզտիվաճընա միւսատչէֆ օլան զէման օլաճաղընա չիւպհէ իտիլէմէզ։

Իվան Յօֆիյի ալաբդտան սօնրա, քէնտիսինին, թաճ ու թախթընը դայպ իթմիշ օլան Եունան իմբէրաթօրընընը հուզուրընը հայիզ օլտուղունու իտտաա իթմէքտէ իսի քի էկէր Եունան իմբէրաթօրը առասը հիւքիւմէթի դայպ իթտիքտէն սօնրա եաշամըշ օլսա իտի, սօնրա ասըլ Ցարը միւթէֆիգ պիր դայիսի օլաճադ իտի։

Իւչիւնճիւ Իվանընը, Եունան հուզուզը իմբէրաթօրիսինի օ զէման իտտաասընտա հաղդը օլուպ օլմատըզընը պուրատտա թէֆթիշէ լիւզում կէօրմէյիզ։ Միւշարիլէյհ քէնտիսինի Եունան իմբէրաթօրլարընընը վարիսինի ատտիլէ, իքի պաշը գարթալը ալեամէթը խսթիղլալ իթթիխազ իտինմիշ տիր։

Մօսգօֆ Ցարլարը, Իսթանպօլ հաղդընտաքի էմէլ ու մազսէլէրինի մէվգէյի իճրաեէ վազ իթմէք իւզրէ պիր կէօնա հարէքէթէ պէտ էյլէմէզտէն էվվել, նէֆսի Ռուսիա տախիլինտէ նուֆուզը հիւքմանիլերինի թէվսի վէ թէզեիտ մէճպուրիեէթինտէ պուլունտիմ, տէտի Մօրալէս։

—Էյ զալիմ վէ ըզըզը կէօրմէզ էֆէնտի, տէվամ իթտի Ֆրանսըզ վազը օլան Էմրէ Նիսպէթէն, մատտամքի սիզին իչին դանլազըմ տըր, իթթէ պէն, պիրա միւտտաֆտա տուրուեօրում, էօյտիւրիւն պէնի, լաքին պէնիմ սէվկիւլիւմէ զըյմաեընընը, պիրա թէքրարէն սիզ եէմին իտէրիմ քի, օ պիչարէ հիչ պիր գապահաթ իշէմէմիշ տիր։

—Ա՛հ, պիրա՛տէր, տէտի Գարմէն, իթիմատ իտին պու զաթընը սէօյլէտիկինէ։ Պէն բաղ վէ պիկիւնահը, ֆագաթ էկէր հէր հալտէ սիզէ զան լազըմ իսէ, պէնի էօյտիւրիւն, վէ պէնիմ զաեէթէ սէվկիւլիւմէ ճանընա զըյմաեընընը, պիրա զարէպինի ալմագ իսթէտիկինինը նամ էտա պու զաթ ըրահէթ իթմիշ տիր։

—Խա՛ԝընը, իքինիզ տախի էօյճէքինիզ, տէտի Մօրալէս, թէաթրօ օեունարընընտա կէօրիւլէն ճէպպարլարա մախսուս պիր թավրու լիսան իլէ, վէ այնի վազըթտա ուզուն թապանճասընընը զըզարտաշընա ատղրու ուզաթտը։

Պու սըրատա Գարմէն, սաչարը ատրմատաղընն, վէ էլէրի բէճա եօլու ուզատըմըշ օլարագ, տիզ իւզէրինէ կէլտի, վէ հընչզբրմալարը արասընտա,

—Տօն Կիւզման, տէտի, Ալլահ սիզի պիզիմ ֆամիլեամըզա բէյիս նասիպ իլի, պէնիմ, ֆագաթ եալընըզ պէնիմ իւզէրիմէ, սիզէ հազգը հաեաթ ու մէմաթ վիրմիշ տիր։

—Գա՛րմէն, սէն էօյէ պիր ճինատէն պուլունմազտասընը քի, պու ճինատէ օլունան խէթալար, անճագ դաթ իլէ թէմիզլենիրլէր։ Իմոի պէն տախի սէնին ֆամիլեանընը բէյիսի պուլունտուղումսընթաթլա, սէնի հիւքմ վէ մահքիմ զըմազլըզ հազդ ու իլթիտարընը ճէնասլը Հազդ թարաֆընտան հայիզմիմ։ Պու հալտէ հազգընտա լազըմ կէլէն հիւքմու սիճիլի տիրմէք օլտուղումանա, պու հիւքմու իճրա իտէճէյիմ։ Պու հիւքմ ալա կէրի ալընմազ։ Իհտի, Գա՛րմէն, ճանընը Հազդ թէալա հազրէթլերինէ թավսիեէ էթ, պիրա պիր ադտան էօլճէքտիր։

Կէնէ զըզ, պու ատհէթամիզ սէօզլերի իչիտինճէ, օլ անկ տէկին թանքրէտին սումուզանա տաեամըշ օլտուղու պաշընը աղըր աղըր եօզարը գատարտաը, վէ անճագ իչիտիլիպիլճէք ատրճէճատ պիր սէտա իլէ,

—Պի՛րա՛տէր, պիրա՛տէր, պանա մէրհամէթ իտին, տէտի։

—Գապահաթը վէ պինամուս պիր զըզ իչին աւլա մէրհամէթ օլունմազ, տէեու ճէվապ վէրտի Մօրալէս։

—Պիրա՛տէր, ճէնասլը Հազդ հուզուրունտա սանա եէմին իտէրիմ, վալիտէմին նամընա սիզէ ահա իտէրիմ քի, պէն գապահաթը տէյիմ։

—Պէն տախի նամուսսում իւզէրինէ եէմին իտէրիմ, տէեու իլավէ իթտի թանքրէտ։

—Սիզ սուս օլուն, սիզին տախի սըրանընը կէլճէկինի պունտան էվվել սէօյլէմէ տիմ, տէտի Մօրալէս։

—Էյ զալիմ վէ ըզըզը կէօրմէզ էֆէնտի, տէվամ իթտի Ֆրանսըզ վազը օլան Էմրէ Նիսպէթէն, մատտամքի սիզին իչին դանլազըմ տըր, իթթէ պէն, պիրա միւտտաֆտա տուրուեօրում, էօյտիւրիւն պէնի, լաքին պէնիմ սէվկիւլիւմէ զըյմաեընընը, պիրա թէքրարէն սիզ եէմին իտէրիմ քի, օ պիչարէ հիչ պիր գապահաթ իշէմէմիշ տիր։

—Ա՛հ, պիրա՛տէր, տէտի Գարմէն, իթիմատ իտին պու զաթընը սէօյլէտիկինէ։ Պէն բաղ վէ պիկիւնահը, ֆագաթ էկէր հէր հալտէ սիզէ զան լազըմ իսէ, պէնի էօյտիւրիւն, վէ պէնիմ զաեէթէ սէվկիւլիւմէ ճանընա զըյմաեընընը, պիրա զարէպինի ալմագ իսթէտիկինինը նամ էտա պու զաթ ըրահէթ իթմիշ տիր։

—Խա՛ԝընը, իքինիզ տախի էօյճէքինիզ, տէտի Մօրալէս, թէաթրօ օեունարընընտա կէօրիւլէն ճէպպարլարա մախսուս պիր թավրու լիսան իլէ, վէ այնի վազըթտա ուզուն թապանճասընընը զըզարտաշընա ատղրու ուզաթտը։

Պու սըրատա Գարմէն, սաչարը ատրմատաղընն, վէ էլէրի բէճա եօլու ուզատըմըշ օլարագ, տիզ իւզէրինէ կէլտի, վէ հընչզբրմալարը արասընտա,

—Տօն Կիւզման, տէտի, Ալլահ սիզի պիզիմ ֆամիլեամըզա բէյիս նասիպ իլի, պէնիմ, ֆագաթ եալընըզ պէնիմ իւզէրիմէ, սիզէ հազգը հաեաթ ու մէմաթ վիրմիշ տիր։

ՁԻՆԿԵԱՆԷ ԳԸԶԸ

—47—

19

ԳԱՐՄԷՆԻՆ ԱԳՏԸ ՆԻՔԵԱՀԸ

Հալ պու քի էկնճ զըզ, չիւպհէսիզ մուսխաթարանընը եազընըզընտան, կիւեա պիւսպիւթիւն սիւյտրը իդթիրաղ օլուշ տուր կիլսի, գաթան թանքրէտտէն այրըլմամագտա իսի։ Մէրզումտէլիգ անկը իսէ, ճէպրէն մէրզումէյի եիթմէկ վէ քէնտիսինտէն սերբմաղա ճէսարէթ իսէ մէմուրինտէն, միւտտաֆտատան քէնտիյի մէն իսէն չու գարբճա գօրգուլար հազդընտա գալպէն լանէթ օգուտմագտա իսի։

Պու վուգուաթլար բէք ազ զ'ման իչինտէ օլուպ, պիրտէն պիրէ գարու աշլրը, վէ Մօրալէս չիտատէթ վէ տէհշէթ վէ վազարը ազմիկ զահիր օլտու։ Մէրզումտ աշըգ զըլճընը սոլ գօլու ալթընտա համիլ օլուպ, տաղ էլինտէ տախի ուզուն պիր թապանճա վար իսի։ Մօրալէս, Գարմէնի թանքրէտին կէսքսիւ իւզէրինտէ հէման պաեըլմըշ պիր հալտէ կէօրտիւկիւնտէ, տուտագլարընտա տէհշէթի պիր թէպէսսիմ հուսուսէ կէլտի, վէ պէեագ վէ սիվրի սիլէրի մէյտանա չըգտը։ Պատէհու գարու գարանտըգտան սօնրա, գարունուն եանընտա մէշհուր թէաթրօ օեունճուլարընընն չէլ ու հէյեկթի իւզրէ տուրուպ, վէ կէօզլէրինի ֆըրլտագ կիպի էվիրէրէք, չիտէթլէ վէ ահէսթէ ահէսթէ չու լաֆզլարը իրատ իթտի։

—Իչթէ Խրանիանընը էն գատիմ խանէտանլարընտան պիրինին զըզը, պագընըզ քէնտի նամուսունու նէ եօլտա մուհաֆազա իտիեօր։ Պաղընըզ պիր քէրրէ պէն նասըլ ըէպիլ վէ ըբավայ օլտում։ Պէնիմ եալընըզ պիր զըզդարտաշըմ վար տըր, վէ անընն իւզէրինէ, ըէտէր կիպի նէզարէթ իտտէր, վէ անը ճէնասը Հազդընն մէլէքլերի կիպի բաղ, վէ հազրէթի Մէրեէմ կիպի պի կիւնահ զանն էյլեր իքէն, իչթէ անը, կիճէնին օրթասընտա պիր մաչուգուն գօլտարը իչինտէ պուլուեօրում։

—Էֆէնտիմ, տէտի Թանքրէտ չիտատէթլէ, սիւնեատա էն զիեատէ մուգատտէս օլան մախլուգու սիզ ալշագճա վէ պիա սէպպէպ թահգիր իտիեօրսունուզ։

—Սիզ սուս օլուն, պիր ադտան սիզին սըրանընը տախի կէլէճէք տիր, տէտի Մօրալէս չէտիտ պիր սէտա իլէ, վէ Ֆրանսըզընն քէլամընը գաթթ իտէրէք։ Պատէհու Գարմէնէ խթիապէն չէօյլէ իլավէ իթտի։

—Գա՛րմէն, սէն էօյէ պիր ճինատէն պուլունմագտասընը քի, պու ճինատէ օլունան խէթալար, անճագ դաթ իլէ թէմիզլենիրլէր։ Իմոի պէն տախի սէնին ֆամիլեանընը բէյիսի պուլունտուղումսընթաթլա, սէնի հիւքմ վէ մահքիմ զըլմազլըզ հազդ ու իլթիտարընը ճէնասլը Հազդ թարաֆընտան հայիզմիմ։ Պու հալտէ հազգընտա լազըմ կէլէն հիւքմու սիճիլի տիրմէք օլտուղումանա, պու հիւքմու իճրա իտէճէյիմ։ Պու հիւքմ ալա կէրի ալընմազ։ Իհտի, Գա՛րմէն, ճանընը Հազդ թէալա հազրէթլերինէ թավսիեէ էթ, պիրա պիր ադտան էօլճէքտիր։

Կէնէ զըզ, պու ատհէթամիզ սէօզլերի իչիտինճէ, օլ անկ տէկին թանքրէտին սումուզանա տաեամըշ օլտուղու պաշընը աղըր աղըր եօզարը գատարտաը, վէ անճագ իչիտիլիպիլճէք ատրճէճատ պիր սէտա իլէ,

—Պի՛րա՛տէր, պիրա՛տէր, պանա մէրհամէթ իտին, տէտի։

—Գապահաթը վէ պինամուս պիր զըզ իչին աւլա մէրհամէթ օլունմազ, տէեու ճէվապ վէրտի Մօրալէս։

—Պիրա՛տէր, ճէնասլը Հազդ հուզուրունտա սանա եէմին իտէրիմ, վալիտէմին նամընա սիզէ ահա իտէրիմ քի, պէն գապահաթը տէյիմ։

—Պէն տախի նամուսսում իւզէրինէ եէմին իտէրիմ, տէեու իլավէ իթտի թանքրէտ։

—Սիզ սուս օլուն, սիզին տախի սըրանընը կէլէճէկինի պունտան էվվել սէօյլէմէ տիմ, տէտի Մօրալէս։

—Էյ զալիմ վէ ըզըզը կէօրմէզ էֆէնտի, տէվամ իթտի Ֆրանսըզ վազը օլան Էմրէ Նիսպէթէն, մատտամքի սիզին իչին դանլազըմ տըր, իթթէ պէն, պիրա միւտտաֆտա տուրուեօրում, էօյտիւրիւն պէնի, լաքին պէնիմ սէվկիւլիւմէ զըյմաեընընը, պիրա թէքրարէն սիզ եէմին իտէրիմ քի, օ պիչարէ հիչ պիր գապահաթ իշէմէմիշ տիր։

—Ա՛հ, պիրա՛տէր, տէտի Գարմէն, իթիմատ իտին պու զաթընը սէօյլէտիկինէ։ Պէն բաղ վէ պիկիւնահը, ֆագաթ էկէր հէր հալտէ սիզէ զան լազըմ իսէ, պէնի էօյտիւրիւն, վէ պէնիմ զաեէթէ սէվկիւլիւմէ ճանընա զըյմաեընընը, պիրա զարէպինի ալմագ իսթէտիկինինը նամ էտա պու զաթ ըրահէթ իթմիշ տիր։

—Խա՛ԝընը, իքինիզ տախի էօյճէքինիզ, տէտի Մօրալէս, թէաթրօ օեունարընընտա կէօրիւլէն ճէպպարլարա մախսուս պիր թավրու լիսան իլէ, վէ այնի վազըթտա ուզուն թապանճասընընը զըզարտաշընա ատղրու ուզաթտը։

Պու սըրատա Գարմէն, սաչարը ատրմատաղընն, վէ էլէրի բէճա եօլու ուզատըմըշ օլարագ, տիզ իւզէրինէ կէլտի, վէ հընչզբրմալարը արասընտա,

—Տօն Կիւզման, տէտի, Ալլահ սիզի պիզիմ ֆամիլեամըզա բէյիս նասիպ իլի, պէնիմ, ֆագաթ եալընըզ պէնիմ իւզէրիմէ, սիզէ հազգը հաեաթ ու մէմաթ վիրմիշ տիր։

մուշլար ուրը։ Էվվէլքի Ցարլար, Գոզան վէ Ասթրաքանտա պուլունան թաթարլարը, վէ պատէհու դարպի հուտուտա Լէհլի վէ Լիթիւանիալիլարը տախիլի տայիրէյի իթաաթա ալմագ իչին օնլարլա օղրաշմաւա մէճպուր օլմուշլար իտի. Լէհլիլէր օ զէմանլարտա Մոսգուա ճիվարլարընա գատար իլէրմիշլէր իտի։ Պու վուգուաթլար, 1612 սէնէսինտէ Բոմանոֆ խանէտանը-նէն պիրինճիսի օլան Ցար Միշէլին սանտալիյի իմբէրաթորիւէ գուուտ էյլէտիյի զէման վուգու պուլմուշ տուր։ Ցար Միշէլին խալէֆի վէ օղլու վէ պէցիւք Բէթրօնէն բէտէրի օլան Ալէքսիս Թախթը հիւքիւմէթէ ճիւլուսընը միւթէագիպ քէնտիսինի հէր տիւրլիւ մէշաղիլտէն վարէսթէ կէօրմէսիյլէ, տէրհալ նաղարը հրրս ու թամաքնը Իսթանպօլա չէվիրէրէք. Օսմանլիլարը էվրօբատան թարտ իթմէք իւզրէ, Էւրօբա տէվլէթլէրինի, հիւքիւմէթը Օսմանիւէ ալէյհինէ օլարագ պիր էհլը սալիպ մուհարէպէսինէ տավէթ էյլէտի։

Անճագ վէնէտիք ճիւմհուրիէթի, տէվլէթը Օսմանիւէ ալէյհինէ իլան օլունաճագ մուհարէպէէ Բուսիանէն տախի իշթիրագ էյլէմէսինի Ցար Ալէքսիսէ թէքլիֆ էյլէտիկինտէ, Ցարը միշարիւէյհ թամ իչ սէնէ ճէվապ վիրմէյիպ, նիհաէթ Օսմանլիլար իւզրինէ Էւրօբա իլէ միւթէֆիգէն հարէքէթտէն էվվէլ, Իսվէճ վէ Լէհիստանի իլէ օլան մուհարէպաթընա նիհաէթ վիրմէք իւզրէ վէնէտիք ճիւմհուրիէթինտէն պիր մէպլաղը քէսիր թալեպ էյլէմիշ իտի։ Ալէքսիսին, տէվլէթը Օսմանիւէ իւզրինէ հարէքէթ իթմէք իսթէմէմէսինին սէպէպի շու իտի քի միշարիւէյհ հաղրէթլէրի, հիւճում իթմէզտէն էվվէլ տէվլէթի միշարիւէյհատա, զէվալ պուլմագտա օլմասընա տայիր պաղը կէօնա իմարէլէր կէօրմէք իսթէր իտի։ Բուսլարը, ղարպ վէ Էւրօբա ճիհէթինտէ պուլունան դուվվէթլի տիւմէնլէրին տիւշարը ղաաֆ օլմասընա գատար, ճէնուպա տօղրու հարէքէթլէրինի թէէխիր իթմէլէրի լաղըմէտէն իտի։ Իսվէճ հիւքիւմէթի, պահրը Պալթիգ սէվահիլինտէ պուլունան մէմալիքի քեամիլէն էյտէն չըգարըպ տա Լէհիստան հիւքիւմէթի տէ մահվ օլաճագ պիր հալէ կէլմէտիքճէ Բուսիա տէվլէթի Իսթանպօլ իւզրինէ պիր կէօնա հարէքէթ իճրասընա ճէսարէթ իտէմէմիշ տիր։

Պիյիւք Բէթրօնէն Իսթանպօլ իւզրինէ վուգու պուլան հարէքէթի, էսասէն Բուսիանէն բօլիթիգասընը թայեին իթմէքտէն պաշդա պիր էհէմմիեէթի հայիզ տէյիլ իտի։ Իրանա, Խիվաեա, ասքէր վէ Պուխարա իլէ Հինտիսթան վէ Օֆսիւսէ մէմուրլար սէվգ իթմէսի նէ ֆիքրէ մէպնի իսէ, Իսթանպօլ իւզրինէ ասքէր սէվգ իթմէսի տէ այնի ֆիգրէ մէպնի իտի։

Պիյիւք Բէթրօնէն, բօլիթիգաեա տայիր մունթազամ պիր վասիէթնամէսի օլտուղու պու կիւնէ գատար իսպաթ օլունմամըշ իսէ տէ, մուայէնէ պիր բօլիթիգասը վար իտի քի պու տա Բուսիանէն, հէր թարաֆտան թէվսիի մէմալիք էյլէմէսինտէն իպարէթ պուլունմուշ տուր։ Պու բօլիթիգաեա քէնտիսինտէն սօնրա կէլէն Ցարլար կէրշէքտէն իմթիսալ իթմիշլէր տիր։ 1711 սէնէսինտէ պէցիւք Բէթրօ Թիւրքիա իւզրինէ հիւճում իթտի իսէ տէ, պունուն հէման քէնտի տիւշմէնլէրի էլինտէ գալմագտան պաշդա պիր նէթիճէսի օլմատը։ Ցարը միշարիւէյհ Բուսիատան հարէքէթ իթմէզտէն էվվէլ, Իսթանպօլտա էօլմէէ արզու պէեան իթմիշ, վէ պիր Լէհ միւէլիֆին պէեանընա կէօրէ, մէմալիքի Շահանէ զապթ ու ֆէթհ օլունմատըզը հալտէ, մէզքիւր արզու հասըլ օլմագ իւզրէ պուլունմուշ տուր։ Օ զէման պիյիւք Բէթրօ շիմտի Մոսգուա վէ Բէթրէսպուրկտաքի Սլավ գօմիթէլէրինին եարմագտա օլտուգլարը կիպի քիլտա ինշասը իչին Օսմանլը Խրիսթիանլարընա բարալար կէօնտէրիր իտի։ Ցարը միշարիւէյհ, Խրիսթիանլարը գուրթարմագ իչին աչուքզը մուհարէպէտէ մաղլուպ օլտուգտան սօնրա, Խրիսթիեանլարա խիթապէն լայիհալար վէ պէեաննամէլէր նէշր իտէրէք, իլէրուտէ տէվլէթը Ալիէեէ գարշը վուգու պուլաճագ մուհարէպէսինտէ իւմիտինի Խրիսթիեանլար իւզրինէ վաղ էյլէմիշ օլտուղունու պիլտիրմիշ տիր։ Հալպուքի պիյիւք Բէթրօ պիր տահա տէվլէթը Ալիէեէ դարշը մուհարէպէ իթմէտի վէ հէր նէ գատար քէնտիսինէն սօնրա կէլէն Ցարլար, տէվլէթը Ալիէեէ գարշը մուհարէպէ իթտիլէր իսէ տէ, եալընըզ իքինճի Գաթէրինին կիւնիւնտէ Իսթանպօլա գատար կէլմէէ թէճրիպէ օլընմըշ տուր։

Պիյիւք Բէթրօ իլէ իքինճի Գաթէրինին Թիւրքիա հագգընտա վասիէթնամէլէրի օլմատըզընա տայիր տէ-

— Թրաքի ղազէթասընը Գըրդ-Քիլիսէտէն ալտըզը պիր մէքթուպտա օգունմուշ տուր։

Պուլղար գօմիթէսի ազասընտան պիր նէֆէր պուրաեա միւվասէլէթլէ, Պէրլին մուահէտէսինին, չարգի Բումէլի իչին թայեին իթմիշ օլտուղու հուտուտա ալէյհինէ բրօթէսթօ իթմէք իչին տէօրթ ազատէն իպարէթ պիր հէյեէթը մէպուսէնին թէչքիլի իլէ, հէյեէթը մէզքիւրէյի Ֆիլիպէէ կէօնտէրմէէ չալըշըեօր։

Մալիւմ օլտուղու իւզրէ, Գըրգ քիլիսէ շէհրի, Պէրլին մուահէտէսինին թայեին իթտիյի հուտուտը սէքիզ սաաթ խարիճինտէ տիր։

Հէյեէթը մէպուսէյի մէզքիւրէտէն պաշդա տիկէր պիր հէյեէթը մէպուսէ թէչէքքիլ իտէրէք, չարգի Բումէլի հուտուտընտա, մաեէթինտէ պիր չօգ Պուլղար օլտուղու հալտէ պէքլէեէն մէշհուր Սլավ եագօֆը հէյեէթը մէպուսէսիյլէ միւխթէլիֆ գօմիսիօն ազասընը օրտաեա միւվասէլէթինի պէքլէեէճէքլէր տիր։ Իշ պու հէյեէթլէրէ Բումար թարաֆընտան տախի ազա թայեին օլընմասը իչին Պուլղար միւտիրի թարաֆընտան Գըրգ-Քիլիսէ Բումարընա էմր վիրիլմիշ տիր։ Բումարընա էմր վիրիլմիշ Պուլղարլարը պու էմրինէ իթաաթ իթմէեէճէքլէրի տէրքեար իսէ տէ, շաեէտ հիւքիւմէթը եէտլէրինտէ պուլունան Պուլղարլարտան իճպար կէօրիւպ տէ, պու հէյեէթլէրէ ազա թայեին իթմէեէ մէճպուր օլուր իսէ, պու հալտէն Էվրօբա սլտանմաեաճագ տըրզանն իտէրիզ։

Բուսիա ասքէրի, շէհրիմիզտէն պէշ տագիքէ էօթէտէ պուլունուպ, մըգտարլարը օն իքի պին նէֆէրտէն իպարէթ օլտուղու կիպի, շէհիր տէրունինտէ տախի պին նէֆէր գատար զապթան վէ խասթէկեան վար տը։

Գըրգ-Քիլիսէտէն Իսթանպօլա կիթմէքտէ օլան Բում թիւճճարլարընտան միւսիւ Թանաշ Անէսթիյի, շէհրիմիզին պիր սաաթ խարիճինտէ ալթը նէֆէր Պուլղար թութարագ, էշեասըյլա իւզրինտէ պուլունան եիւզ ատէտ Օսմանլը լիրասընը ղասպ իթտիլէր։

— Մոսգօֆլար պու տէֆա տախի Պերլօսա 27 պին նէֆէր ասքէր չըգարմըշլար տը։

— Ութաֆէթ ղազէթասընտա օղունտու։

Բուսիա ղազէթալարընը քեաֆէսի, Ինկիլթէրրանը, Աֆղանիսթան.

Լաքին պէնիմ զէվճիմի էօլտիւրմէկէ սիզին հագգընըզ եօք տուր։

Մօրալէս պու սէօզ իւզրինէ, պիրտէն պիրէ հայրէթտէ գալարագ, բիւճաթ իթտի, վէ քէլամա տէվամ պիրէլ,

—Նէ՞ սէօյլէօրսուն, զէվճի՞ն մի, տէտի։

—Էվվէթ։

—Լաքին սէն էվլի օլմատըզընտան, վէ պու ատէմ տէ սէնին իչին պիր էճնէպի սաեըլտըզընտան, պու սէօյլէտիկինին իմթիհանի եօք տուր։

—Հագգ թէալա պիպիմ եէմինէրիմիզի գապուլ իթմիշ տիր։ Պէն Ալլահընն հուզուրունտա անընն օլմազլըղա եէմին իթտիկիմ կիպի, օ տախի պէնիմ օլմազլըղա եէմին իթտի։

—Վէ իչպու մուգատտաս եէմինէրի իքիմիզ տէ պիր բուհպան հուզուրունտա թէճաեա իթմէկէ հազըրըզ, տէտի Թանքրէտ։

Մօրալէս եէնիտէն թէպէսիւմ իթտի, Գաղաթ պու տէֆա մէզքիւր թէպէսիւմ, հիտտէթլէ պէրապէր իսթիհզա վէ թահզիր մանէաընտա իտի։ Պինապէրին ագիմ պիր վագար իլէ Ֆրանսըզընը գարըսընտա տուրուպ,

—Պէնիմ վիմ օլտուղումու պիլի՞րմիսինիզ, տէտի Թանքրէտէ, մէրգումու պաշտան աեազա գատար թէճէսիս իտէրէք, վէ պատէհու տէլիգանլըեա ճէվապ վիրէճէք Ֆուրատի պշրագմաեարագ, պիլի՞րմիսինիզ քի, պէնիմ իսմիմ մուաղզամ վէ սա-նիզ քի, պէնիմ իսմիմ մուաղզամ վէ սա-հիպ իգթիտար տօն կիւգման Մօրալէ։ Ի Թուլիրանօ տուր։ Պիլի՞րմիսիզիզ քի, Թուլիրանօ սիլսիլէսի 800 սէնէտէն պաշլամըշ տըր, վէ զրալ սիլսիլէսի գատար աալըզատէ տիր, տէեու իլավէ իթտի։

— Պիլիրիմ, տէտի Թանքրէտ։

—Պունու պիլիրսինիզ, վէ պիլտիկինիզ հալտէ, պէնիմ սիսիէմին պիր զըզըյա թէէհիւլ իթմէքիկի թալեպ իթմէկէ ճիւրաթ իտիեօրսունուզ, հա՞, տէեու պէեան իթտի Մօրալէս թէաճճիւպէ։

—Էվվէթ, էֆէնտիմ։

—Սիզ քի՞մսինիզ, վէ ճինսինիզ ասըլզատէ՞ սի տիր։

—Էվվէթ, էֆէնտիմ, ճինսիմ բէք էսկի ասըլզատէլէրտէն տիր։

—Մէմլէքէթինիզ նէ՞րէսի տիր։

—Ֆրանսա տըր։

—Իսմինիզ նէ՞ տիր։

—Թանքրէտ աը Նաժագ։

—Սանաթընը՞զ։

—Ֆուտրօյեան սէֆինէսինէ մէնսուպ գարթանլարտանըմ։

—Անլատըմ, անլատըմ, տէտի Մօրալէս, Ֆրանսա ֆիլմագը չայեանը հիւրմէթ պիր մէմլէքէթ օլուպ, անընն ասըլզատէլէրի մէշհուր վէ գահրամանն տըրլար։ Պունտան պաշգա հիւքիւմէթին ուսուրը պահրիեէ-սինտէ մէմուրիեէթի հայիզ օլմագլըզ տա, նամուսլու վէ միւթէպէր պիր մէմուրիեէ-թի հայիզ օրմագ տիմէք տիր։ Հալպուքի, էֆէնտիմ, պէն սիզի թանըմամ, վէ սիզին սէօյլէրինիզ պէնիմ իչին քեաֆի տէյիլ տիր-լէր։ Իմոն, պու սէօյլէտիքլէրինիզ էվսաֆա հագգընթէն մալէք օլտուղունուզու հասաթ իտէպիլի՞րմիսինիզ։

—Խա՛եըր, էֆէնտիմ, չու էսնատէ իսպաթ իտէմէմ։

—Նէ՞ իչին։

—Զիւնքի, էֆէնտիմ, պէնտէնիզ պուրատա պիր էճնէպիյիմ, վէ Հավանատա ըէսմէն պէնի թանընեան, վէ պինէէն ալյհ էվասֆը մէզքիւրէյի հայիզ օլտուղումա սիզի թէէմին իտէն եօք տուր։

—Իչթէ պու ֆէնա, հէմ զաեէթ ֆէնա։ Լաքին խաթրըմա կէլիեօր քի, սիզ քէնտինիզ իչին, Ֆուտրօյեան սէֆինէսինին գարթանլարընտան պիրի օլտուղունուզու սէօյլեօրտունուզ։

—Էվվէթ, էֆէնտիմ, սէօյլէտիմ, վէ պու սէօյլէտիկիմ տէ սահիհ տիր։

—Բէք խի, էօյլէ օլտուղու հալտէ նիչանընընը կէօսթէրինիզ։ Զիրա, մատամ քի գան տէօքիլմէսինին էօնիւնիւ ալմագ, վէ Թիւլիրանօ սիլսիլէսինին նամուսունա իտիլէն լէքէյի սիլմէք լազըմ տըր, պէն տէ եալընըզ մէզքիւր նիչան իլէ պիլիքթիֆա, Գարմէնի սիզին ղէվճէնիզ իթմէկէ բազը օլուրում։

Թանքրէտ պիր մէյեուսինէթ սէլամէթի իսլրազ իտէրէք,

—Էֆէնտիմ, տէտի, հիչ շիւպհէյմ եօք տուր քի, սէօյլեէճէկիմ սէօզէ թէրէտսիւտ իտէճէքսինիզ։

—Նէ՞ իչին, վէ սիզ պանա պու տէրէճէ ինանըրմաեաճագ նէ՞ սէօյլեէճէքսինիզ։

—Պէնտէն թալեպ իթտիկինիզ նիչան...

—Է՛յ...

—Եէտիմտէ տէյիլ տիր։

—Ճէ՞ճյիպ, նա՞սըլ եէտինիզտէ օրմաեօր։

—Ճիզտանընմըզն իչինտէ իտի, վէ պէն տէ օ ճիզտանը զայպ իթտիմ։

Մօրալէս կիւլմէեէ պաշլաեարագ,

—Իչթէ պու զարիպ, տէտի, լաքին պէն սիզին ճիզտանընընզըն զայպ սմուշ օլտուղունա սահիհէն ինանմամ, վէ սիզին կիպի պիր եալանճըեա ասլա աֆվ իթմէմ։ Իմոն, հիւքմիւ ատալէթի իճրա իտէճէք օլտուղումատա, էկէր մուհաֆըզընը օլան պիր ազիպ վար իսէ, տուանը էթ...

Մօրալէս պու սէօզլէրի իրատ իլէ, թապանճասընը Թանքրէտէ տօզրու նիչանլատը։

—Տիմէք, տէտի Ֆրանսըզ, թալեինին բէնէսինտէն գուրթուլամատան մահքիմլէր կիսի, տիմէք պանա ինանմաեօրսունուզ։

—Խա՛եըր, ինանմամ։

(Տէվամի)

Լաքին պէնիմ զէվճիմի էօլտիւրմէկէ սիզին հագգընըզ եօք տուր։

Մօրալէս պու սէօզ իւզրինէ, պիրտէն պիրէ հայրէթտէ գալարագ, բիւճաթ իթտի, վէ քէլամա տէվամ պիրէլ,

—Նէ՞ սէօյլեօրսուն, զէվճի՞ն մի, տէտի։

—Էվվէթ։

—Լաքին սէն էվլի օլմատըզընտան, վէ պու ատէմ տէ սէնին իչին պիր էճնէպի սաեըլտըզընտան, պու սէօյլէտիկինին իմթիհանի եօք տուր։

—Հագգ թէալա պիպիմ եէմինէրիմիզի գապուլ իթմիշ տիր։ Պէն Ալլահընն հուզուրունտա անընն օլմազլըղա եէմին իթտիկիմ կիպի, օ տախի պէնիմ օլմազլըղա եէմին իթտի։

—Վէ իչպու մուգատտաս եէմինէրի իքիմիզ տէ պիր բուհպան հուզուրունտա թէճաեա իթմէկէ հազըրըզ, տէտի Թանքրէտ։

Մօրալէս եէնիտէն թէպէսիւմ իթտի, Գաղաթ պու տէֆա մէզքիւր թէպէսիւմ, հիտտէթլէ պէրապէր իսթիհզա վէ թահզիր մանէաընտա իտի։ Պինապէրին ագիմ պիր վագար իլէ Ֆրանսըզընը գարըսընտա տուրուպ,

—Պէնիմ վիմ օլտուղումու պիլի՞րմիսինիզ, տէտի Թանքրէտէ, մէրգումու պաշտան աեազա գատար թէճէսիս իտէրէք, վէ պատէհու տէլիգանլըեա ճէվապ վիրէճէք Ֆուրատի պշրագմաեարագ, պիլի՞րմիսինիզ քի, պէնիմ իսմիմ մուաղզամ վէ սա-նիզ քի, պէնիմ իսմիմ մուաղզամ վէ սա-հիպ իգթիտար տօն կիւգման Մօրալէ։ Ի Թուլիրանօ տուր։ Պիլի՞րմիսիզիզ քի, Թուլիրանօ սիլսիլէսի 800 սէնէտէն պաշլամըշ տըր, վէ զրալ սիլսիլէսի գատար աալըզատէ տիր, տէեու իլավէ իթտի։

— Պիլիրիմ, տէտի Թանքրէտ։

—Պունու պիլիրսինիզ, վէ պիլտիկինիզ հալտէ, պէնիմ սիսիէմին պիր զըզըյա թէէհիւլ իթմէքիկի թալեպ իթմէկէ ճիւրաթ իտիեօրսունուզ, հա՞, տէեու պէեան իթտի Մօրալէս թէաճճիւպէ։

—Էվվէթ, էֆէնտիմ։

—Սիզ քի՞մսինիզ, վէ ճինսինիզ ասըլզատէ՞ սի տիր։

—Էվվէթ, էֆէնտիմ, ճինսիմ բէք էսկի ասըլզատէլէրտէն տիր։

—Մէմլէքէթինիզ նէ՞րէսի տիր։

—Ֆրանսա տըր։

—Իսմինիզ նէ՞ տիր։

—Թանքրէտ աը Նաժագ։

—Սանաթընը՞զ։

—Ֆուտրօյեան սէֆինէսինէ մէնսուպ գարթանլարտանըմ։

—Անլատըմ, անլատըմ, տէտի Մօրալէս, Ֆրանսա ֆիլմագը չայեանը հիւրմէթ պիր մէմլէքէթ օլուպ, անընն ասըլզատէլէրի մէշհուր վէ գահրամանն տըրլար։ Պունտան պաշգա հիւքիւմէթին ուսուրը պահրիեէ-սինտէ մէմուրիեէթի հայիզ օլմագլըզ տա, նամուսլու վէ միւթէպէր պիր մէմուրիեէ-թի հայիզ օրմագ տիմէք տիր։ Հալպուքի, էֆէնտիմ, պէն սիզի թանըմամ, վէ սիզին սէօյլէրինիզ պէնիմ իչին քեաֆի տէյիլ տիր-լէր։ Իմոն, պու սէօյլէտիքլէրինիզ էվսաֆա հագգընթէն մալէք օլտուղունուզու հասաթ իտէպիլի՞րմիսինիզ։

—Խա՛եըր, էֆէնտիմ, չու էսնատէ իսպաթ իտէմէմ։

—Նէ՞ իչին։

—Զիւնքի, էֆէնտիմ, պէնտէնիզ պուրատա պիր էճնէպիյիմ, վէ Հավանատա ըէսմէն պէնի թանընեան, վէ պինէէն ալյհ էվասֆը մէզքիւրէյի հայիզ օլտուղումա սիզի թէէմին իտէն եօք տուր։

—Իչթէ պու ֆէնա, հէմ զաեէթ ֆէնա։ Լաքին խաթրըմա կէլիեօր քի, սիզ քէնտինիզ իչին, Ֆուտրօյեան սէֆինէսինին գարթանլարընտան պիրի օլտուղունուզու սէօյլեօրտունուզ։

—Էվվէթ, էֆէնտիմ, սէօյլէտիմ, վէ պու սէօյլէտիկիմ տէ սահիհ տիր։

—Բէք խի, էօյլէ օլտուղու հալտէ նիչանընընը կէօսթէրինիզ։ Զիրա, մատամ քի գան տէօքիլմէսինին էօնիւնիւ ալմագ, վէ Թիւլիրանօ սիլսիլէսինին նամուսունա իտիլէն լէքէյի սիլմէք լազըմ տըր, պէն տէ եալընըզ մէզքիւր նիչան իլէ պիլիքթիֆա, Գարմէնի սիզին ղէվճէնիզ իթմէկէ բազը օլուրում։

Թանքրէտ պիր մէյեուսինէթ սլէամէթի իսլրազ իտէրէք,

—Էֆէնտիմ, տէտի, հիչ շիւպհէյմ եօք տուր քի, սէօյլեէճէկիմ սէօզէ թէրէտսիւտ իտէճէքսինիզ։

—Նէ՞ իչին, վէ սիզ պանա պու տէրէճէ ինանըրմաեաճագ նէ՞ սէօյլեէճէքսինիզ։

—Պէնտէն թալեպ իթտիկինիզ նիչան...

—Է՛յ...

—Եէտիմտէ տէյիլ տիր։

—Ճէ՞ճյիպ, նա՞սըլ եէտինիզտէ օրմաեօր։

—Ճիզտանընմըզն իչինտէ իտի, վէ պէն տէ օ ճիզտանը զայպ իթտիմ։

Մօրալէս կիւլմէեէ պաշլաեարագ,

—Իչթէ պու զարիպ, տէտի, լաքին պէն սիզին ճիզտանընընզըն զայպ սմուշ օլտուղունա սահիհէն ինանմամ, վէ սիզին կիպի պիր եալանճըեա ասլա աֆվ իթմէմ։ Իմոն, հիւքմիւ ատալէթի իճրա իտէճէք օլտուղումատա, էկէր մուհաֆըզընը օլան պիր ազիպ վար իսէ, տուանը էթ...

Մօրալէս պու սէօզլէրի իրատ իլէ, թապանճասընը Թանքրէտէ տօզրու նիչանլատը։

—Տիմէք, տէտի Ֆրանսըզ, թալեինին բէնէսինտէն գուրթուլամատան մահքիմլէր կիսի, տիմէք պանա ինանմաեօրսունուզ։

—Խա՛եըր, ինանմամ։

տա իլէրուլէմէսինտէն տօլաբ, Բուսիանքն օրթա Ասիատաքի միսթէմլիքեաթը մուխաթարատա պուլունտուղունու, վէ Շիր Ալի խանա հէմման մալէն վէ պէտէնէն մուավէնէթ իթմէյի, վէ ինկիլթերրա թարաֆքնտան իլանը հարպ իհթիմալընը տախի կէօղէ ալմագ լազըմ կէլտիկինի եաղբեօրլար։

—Այտըն վիլաեթինէ թապի օլան գազալարքն էքսէրիսինտէ հայվանաթ խասթալըղը զուհուր իթմիշ օլտուղունու Իզմիր զաղէթալարը եաղբեօրլար։

Իզմիրտէ թապ ու նէշր օլունան Ըէֆօրմ նամ զաղէթանքն իֆատէսինէ նազարէն, Ագհիսար չարշըսընտա զուհուր իտէն հարիգ գազա օլմաեբպ, պիր զարազբեար թարաֆքնտան իյգա օլունմուշ օլտուղու թէհագգուգ իթմէքլէ, չարշը պէքճիսի թահթը թէվգբֆա ալընարագ իսթինթագընա միւպաշէրէթ օլունմուշ տուր։

Մէղբիւր չարշըտա միւհթէրէք օլան 212 տիւքքեանքն երիկիրմի պէշի թիւճճար միւսիւ Դլատոնքն մալի իմիշ։

—Էօտէմիշ թարիգի իւզէրինտէ պիր էրմէնի բարասը իլէ պիր թիւճճարքն, հայտուտլար թարաֆքնտան թութուլմուշ օլտուղունու, Էօտէմիշ գայմագամը խապէր ալարագ, մէղքիւր հայտուտլարքն թէհասսիւնկեահլարընը պաստըրբպ մէրգումտարը տէրտէսթ իթտիրմիշ տիր։

—Իրան տէվլէթի թարաֆքնտան ճէլպ օլունան Ավսթրիա զապիթլէրինէն թէհէրանա միւթէվէճճիհէն թիֆլիսէ միւվասէլէթ իթտիքլէրինի թիֆլիս զաղէթասը եաղբեօր։

—Ղօյօստան պու հաֆթա Սէլանիկէ կէլէն ֆրէսինէ գումբանեասը վաբօրընտա տէօրթ սանտրգ պարութ պուլունտուղունու, վաբօրը մէղքիւրտէ պուլունան պիր Օսմանլը միւֆէթթիշի հիւքիւմէթէ խապէր վիրմիշ օլմաղա, պարութ սահիպլէրի քէնտիլէրինի իպրազ իտէմէտիքլէրինտէն, պէրմուճիպի նիզամ մէղքիւր պարութ տէնիղէ աթքըմբշ։

—Սաքսոնիանքն բոյիթախթը օլան Տրէզտ շէհրի տէմիր եօլ գաթարընքն բոսթա վակոնընա, ֆրայպէրկ վէ թարանտա բոսթասիոնլարը արասընտա, էլինտէ պիր ըէվոլվէր պուլունտուղու հալտէ, 25—30 եաշընտա պիր ատէմ կիրէրէք, օրատա պուլունան իւչ նէֆէր մէմուրուն իւզէրինէ ըէվոլվէրի չէվիրէրէք, վակոնտա պուլունան բարա մէքՀուպլարընը իսթէմէսի իւզէրինէ, մէմուրլար պիրտէն պիրէ պու ատէմին զուհուրինտէն գօրգմուշ օլտուգլարը ճիհէթլէ, մէրգում պունլարքն գօշգուսունտան պիլ իսթիֆատէ, 300 պին մարգ, եանի 15 պին ինկիլիզ լիրասընը հավի պիր թագըմ մէքթուպլարը զասպ իլէ, ֆրայպէրկ սթասիոնունտան պէշ եիւզ ատըմ էօթէսինտէ գաթարատան աթէլաերպ գաչմբշ տբր։

Մէրգում հէնուզ բոլիս թարաֆքնտան տէրտէսթ օլունամմբշ օլտուղունտան, հէր քիմ սարիգին պուլունտուղունու մահէլլէ բոլիսէ խապէր վիրիրսէ, քէնտիսինէ 25 ինկիլիզ լիրասը վիրիլէճէկի միւտտայիր ումումի թարաքնտան իլան գէլընմբշ տբր։ Իշին թօհաֆը շուրասը տբր քի վակոնտա պուլունան բոսթախանէ մէմուրլարընը իւչիւ տէ մուհարէպէլէրտէ պուլունմուշ, վէ ասքէրլիք ճիհէթլէ պուլունտուգլարը հալտէ, պիր նէֆէր ստրիգտէն գօրգարագ, հէրիֆէ ասլա մուխալիֆէթ իտէմէկէրէք, բոսթախանէ չանթաչարընը զասպ իթտիրմիշլիր տիր։

—Բարիտէ թապ օլունան Կօլուա զաղէթասը իմթիհանը, պու քէրրէ պիր շիրքէթ թաչաֆքնտան 3 միլեօն 100 պին ֆրանգա սաթքն ալընմբշ տբր։

Սօն բոսթա իլէ կէլէն Էվրօբա զաղէթալարընտա կէօրլուլէն թէլէկրաֆ հավատիսլէրի տիր։

Ս. ԲԷԹրսպուրկ, 10 դեկտ.

Աժանս Ռիւս զաղէթասը, ահվալը ումումիէ իսլահէ եիւզ թութտուղունու պէեանլէ, պիլճիմիէ տէվլէթլէրին իսթանպուլա ասքէր սօգաճագլարը շահասընը եալանա չըզարընեօր։

Լոնտրա, 10 դեկտ.

(Ըէսմի) Ավֆանիսթան էմիրինին թիւրքիսթանա ֆիրար իթմիշ օլտուղունա տայիր տէվէրան իտէն շահա թասալիգ օլունմասը։

Ինկիլիզ ասքէրին ահվալը սըհհիէսի էյի իսէ տէ, եէրլի ասքէրլէրին սըհհէթի տէրէճէյի մաթլուպէտէ տէյիլ տիր։

Բէթրսպուրկ, 11 դեկտ.

Ալմանեա տէվլէթինին Լոնտրա սէֆիրի գոնթ Միւնսթէր թարաֆքնտան, Ռումէլիի չարգինին Պուլղարիսթանա իլհագը թէքլիֆ օլընտրընը, Նաեէ Վրէմէ զաղէթասընքն Պերլին մուխպիրի թաստիգ իտիեօր։

Պունա պէտէլ Ինկիլթերրա տէվլէթի թարաֆքնտան Ռուսիա իշին պագը միւսաատաթ իտիլմէսի ղըմընտա միւզաքէրաթ տէվամ իթմէքտէ տիր։

Լոնտրա, 11 դեկտ.

Տէյլի Թէլէկրաֆ զաղէթասընքն Պէրլինտէն ալբպ նէշր էյլէտիյի պիր թէլէկրաֆնամէսէ կէօրէ, Ավսթրիա հիւքիւմէթի, Ռուսիա մէմուրլարընտան օլուպ Բակիւզատա պուլունան միւսիւ Մալզանօֆը օրատան թէպեիտ իթմիշ տիր։

Տէվլէթը Ալիեէ, Սբուցի վէ Բոսկիօրիչաեը, Դարատաղա թէրք իթմէկէ ռիզա կէօսթէրիեօր իսէ տէ, պունտան տօլաբը հուսուլէ կէլէճէք ֆէնալըգլարքն մէսուլիեէթինի տէրիւհտէ իթմէմէքտէ տիր։

Մէարիֆ միւտիրի նամընա օլարագ Պէլկրատտա վէրիլէն պիր զիեաֆէթտէ ժէնէրալ Զէրնաէֆ վէ պունքն կէպի Սլավլըգ թարաֆլըսը օլանլար չէթա նութգլար իրտա իտէրէք, Գօսնանքն, Սըրպիսթանա իլհագ իտիլմէսինի թալէթ իթմիշ օլտուգլարը, Տէյլի Նիուս զաղէթասընտա կէօրիլտիւ։

Ավսթրիա տէվլէթի, տախլի մէմալիքտէ պուլունան Սլավլըգ թարաֆտարանքնքն թէպեիտինէ գարար վիրմիշ տիր։

ԼՍԱՐԱՆ

ԸՆԹԵՐՑԱՄԻՐԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

ԻԹԱՏՐՈՆԻ ԲԱՐԵՍԷՐ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

յՕրթագիւղ

Բ. Շրջան—Դ. Երեկոյթ

1878 Դեկտեմբեր 10 Կիրակի դիշեր

ի ժամ 2 1/2

—

ՄԱՄՆ Ա.

Նուագ (Դաշնակի վրայ) Օր. Ի. Ս. և Օր. Նարգոս (չորս ձեռքով) Կիլեսմթէլ

Բանախօսութիւն

Դեր. Դ. Վ. Սրուանձտեանց

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ Ի ՀԱՅԱՍՏԱՆ

—

ՄԱՄՆ Բ.

Նուագ — (Նոյնք)

Թանգրկտ

Բանախօսութիւն. — (Նոյն)

(Շարունակութիւն և վերջ)

ՍԱՐԱՖԻՕԷ

ԳԱՀԱԹԱ ԲԻԱՁԱՍԸ

Էսհ. Ում. 8 դեկտ. ագչմ. գր.	12	31
Էսհ. Ըում. 9 դեկտ. սաղհ. աչ.	12	21
Էն եիւքսէք	12	24
Էն աշաղը	12	21
Պատթ 8 տէ	12	22
Խոթիդ 63 (Մութօն) 6 0/0 Ֆր.		67
» 65 (Մութօն) 6 0/0 Ֆր.		71
» 69 (Բինար) 6 0/0		69
» 72 (Պանիսիրէ զոր) 9 0/0		21
» 73 (Բինար) 6 0/0		61
Բումէլի Շըմէնտոֆէր		44 1/2
Ռ. բոր	Ֆր.	
Հէվալէսիզ	Ֆր.	
Ադչէ Ֆայէզի	0/0	10

—o—

ԱԳՍԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Ֆրէտի ժէնէր. 6 0/0 Լ. Օ	4	35
Ոսմ. ժէն. 6 0/0 Լ. Ա. զր. ք.	4	20
Իսթանպոլ Պանդասը գ. ք.	6	5
Ասիէթէ Օթթոման Լ. Ա. գ. ք.	3	5
Թրամվայ 5 0/0 Դ. գ. ք	1	65
Լավրիօմ (մատէն) գ. ք. Ֆր.	62	

—o—

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻԱԶԱՍԸ

Օսմանլը լիրասը 100 ղրշան	Ղրշ.	Փր.
Ինկիլիզ լիրասը	109	5
Ֆրանսըզ ալթունու	87	6
Բօլ	89	5
Գըրըմից ալթունու	51	10
Գէեազ մէճիտիէ Ֆարգը	8	35
Մէթալիք Ֆարգը	25	20
Գէշիք Ֆարգը	25	
Պագըր Ֆարգը	80	
Գարպոն գայմէսի գաբիք	9	59

—o—

ԳԱՑԻՄԷՆԻՆ ԳԻԱՁԱՍԸ

Էն եիւքսէք	386	20
Էն աշաղը	387	
Պատթ 7 տէ	387	5
Եիւզիւք գայիմէ պագըր հիսասը իլէ	44	20

ԻԼԱՆԱԹ

Լիւղումի օլան 20.000 գբյյէ մբգտարը Ինկիլիզ բիրինճի նիւմունէսինին այնի գբրբզսբզ վէ թաշսբզ վէ քիւֆուլ վէ թէմիզ օլմագ, վէ տէֆաթէն համիտիեէ անպարընա թէսլիմ օլունուպ, մէսարիֆի նապլիեէ վէ գան. թարիեէսի միւթէահիւտտ այիտ օլմագ, վէ Լամանը մէթալիք օլարագ, մագպուղ սէնէտինին վիրուտինտէ իթա իտիլմէք չարթը, վէ չէրայիթի մալիւմէյի սայիրէ իլէ իճրա օլունան միւնագասատա պէհէր գբյյէսի 108 բարատա թալիպի իւհտէսինտէ օլտուղունտան, վէ իշպու քեանունի էվվէլին տօգուղունճու ճիւմատա իրթէսի կիւնիւ, սատթ օնտա դարարը գախիսի վիրիլէճէկինտէն, նօգսանընյա իթաեէ թալիպ օլան թիւճճարընը, վագթը մէղքիւրտէն էվվէլ էվղաթը հիւմաեուն խազինէսի գօմիսիօնունա կէլմէլէրի։

Մանղումէնին պիրինճի նիւսխէսինտէն 1877 սէնէսի նիհաեէթինէ գատար օլան նիւսխէլէրի, պէշ ալթը սէնէլիյինէ գատար օլանլարը կիւզէլճէ ճիլտլէնմիշ օլտուղու հալտէ, սաթլըգ օլուպ, թալիպլիսինին մաթպաամբզա միւրաճաաթ իյէմէսի։

—

Էրմէնիճէ, թիւրքճէ, իլմի բաղամ, վէ ճօղրաֆիաեա, վէ տէֆթէր թութմագ ուսուլինէ, վէ պիր աղ ֆբրանսբզճաեա աշինա թաշրալը պիր տէլիգանը, կէրէք մէքթէպլէրտէ, վէ կէրէք խանէլէրտէ հօճալըգ իթմէք խսթէտիկինտէն, լիւղումի օլանքն մաթպաամբզա միւրաճաաթ իթմէսի։

FARINE LACTÉE H. NESTLÉ

GRAND DIPLOME D'HONNEUR.

CERTIFICATS NOMBREUX DES PREMIÈRES AUTORITÉS MÉDICALES

MÉDAILLES D'OR A DIVERSES EXPOSITIONS

Ուֆաք չօճուգլարա թէէքմիլ սիր նաֆագա սահրլանան, սիւտիւ ազ օլան վայրենիներին սիւտիւ եէրինէ կէչտիգէ սիւտատն քէսմէքլիկ վէ հէման հարմէ գօյմաբգ վիրիպ Մէղքիւր ուն հէր էնճանտա վէ էնճա մեղպաբանտա գիւ ուսուն պիր չօգ հիլիլիէրինճէն սազընընմագ իչին գէրինտէ պրուլուսան Լանդրի Նէսթլէ մարգարանա տիգգ գա խաէր։ Ադալ ամբոգիթօսու, խթանպուլտա գէօրբիւ սիւ Դրանինին պիւրիւ էնճա մարգարանա տբր։

Մանղումէնին պիրինճի նիւսխէսինտէն 1877 սէնէսի նիհաեէթինէ գատար օլան նիւսխէլէրի, պէշ ալթը սէնէլիյինէ գատար օլանլարը կիւզէլճէ ճիլտլէնմիշ օլտուղու հալտէ, սաթլըգ օլուպ, թալիպլիսինին մաթպաամբզա միւրաճաաթ իյէմէսի։

—

Էրմէնիճէ, թիւրքճէ, իլմի բաղամ, վէ ճօղրաֆիաեա, վէ տէֆթէր թութմագ ուսուլինէ, վէ պիր աղ ֆբրանսբզճաեա աշինա թաշրալը պիր տէլիգանը, կէրէք մէքթէպլէրտէ, վէ կէրէք խանէլէրտէ հօճալըգ իթմէք խսթէտիկինտէն, լիւղումի օլանքն մաթպաամբզա միւրաճաաթ իթմէսի։

ՍՏԱՀԻՆ ՂԱԶԷԹԱ

ԿԱՐԱՊԵՏ Ց. ՃՈՒՆՈՍԵԱՆ

Գալաթատա Բէնէչէմպիհ-բազարընտա Ն. 41 Իբսի խանընտա

ԵԱՆՂԸՆԱ ԳԱՐԾԸ ՍԻԿՈՒՐԹԱ

NORTH BRITIH AND MERCANTIL INSURANCE COMPANY ՆՕՐԹՀ ՊԸՐԻԹԻՇ ԷՆՏ ՄԷՐԻԷՆԹԱՅԼ Նոր Լոնդրա վ էդինբուրկ եանքը վէկուրլը բոմբանիասը	Ինկ. Լր	NORTHERN ASSURANC COMPANY ՆՕՐԹՀԷՐՆ Նոր Լոնդրա եանքը վէկուրլը բոմբանիասը	Ինկ. Լր.
Ասլ սէրմաեէ	2,000,000	Ասլ սէրմաեէ	3,000,000
Էսաէնվիշ սէրմաեէ 250,000		Էսաէնվիշ սէրմաեէ 150,000	
Եանղրն չիւպէսին-ատէն հասըլօլմուշ իհթիեաթ ագճէսի 1,040,744	1,290,744	Եանղրն չիւպէսին-ատէն հասըլ օլմուշ իհթիեաթ ագճէսի 380,000	530,000
1875 ատէ սոֆի քեսը	917,178	1875 ատէ Սոֆի քեսը	351,000

Սահիպ իսկա քէնտուսինին, պալէատէքի իքի սիկուրթա գումբանեալարընքն ՊԵՐԼԷՆՄԻՆ ահէնթսուս նասպ օլունմուշ օլուպ, եանկըն սիկուրթասը իչին չոգ գօլայլըգլար վիրէպիլիր պիր հալտէ պուլունտուղունու, քէնտի պիր չոգ միչթէրիլէրինէ, վէ Խթանպուլուն բալէպէթլու էհալիսինէ իլան խտէր։

Մէղքիւր գումբանեալար, քէնտի տավիլի նիպամնամէլէրի մուճիպինճէ, սիկուրթաեա թութտուղլարը էպնիյէլէրի, պէյնէրինտէ թագսիմ իսէճէքլէր տիր, Եանղրն սիկուրթասը իչին վիրտիքլէրի գօլայլըգլար իլէ պիր չոգ իշ եարամաեա միւգթէտիր տիրլէր։

Նիմտիյէ գատար օլտուղու կիպի, Պէյօղլու վէ Գալաթա վէ Իսթանպոլ վէ ճիվար չէհիր վէ քէօյլէրտէ էպնիյէ սիկուրթաեա թութտաճագ տբր։

Ֆիեաթ վէ սայիրէ հագգընտա մալիւմաթ ալմագ իսթէյէնլէրին, Գալաթատա Պղավանի-խանընտա 3 նիւմէրօ մաղազաեա միւրաճաաթ իյէմէլէրի։

Մէղքիւր գումբանեալարըն ահէնթսուս

Վ. Ռ. ՍՈՒԱՆ